

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Մընաս բարով, ամ ոկտոսոր,
Ողջոն ընդքեզ, ազ ամասոր:



իր նընջեն յոլովք ի քուն հանգըստեան,
ի գաշտն իշներով մեռելոց խորան,
գեղեցիկ լուսնոյ մի զիշեր պայծառ,
Այցելու քըննիչ մարդկութեան թըշուառ.
Բարեխառն կիմայն Գեկտեմբեր ամսոյն
թէպէտ կը փոխէ զբընութեանըս գոյն,
եթէ չեմխարուիր գեռյայս եղանակ,
ի կամարն երկնից փայլի արեգակ:
Տիեզերք համայն կայր ի լըռութեան,
կը սպասէր կարծես վըճոյն կործանման.
Աստղերըն տըրտմած սուզի մէջ էին,
իւաւարեց զիրենք շող պայծառ լուսնին:
Ժուռ գալով մինակ ասդին ու անդին,
Աչքերս ինչ տեսնեն դիպուածով մէկ զին. —
Անծանօթ անձինք ծերունիք երկու,
Շերիմ կը փորեն իրարմէ հեռու.
Մէկը տըրտմութեամբ, աչքերը լեցուած,
Միւսըն երգեռվ մեծ ձայնը ձըգած,
կարծես թէ համայն իրենն է աշխարհք,
Աչքերուն դիմաց ամէն մարդ անարդ:
Միրտըս իր գողով, արիւնս տակնուզրայ,
Մօտեցայ կամաց առջինին սոցա.
ի՞նչ կ'ընես, ո՞վ մարդ, հարցուցի վախով,
Դոզդոջուն ձայնիւ, գոյնըս նետելով: —

- » իմինչ ընելիքս, եթէ աչք ունիս,
 - » կը տեսնես անշուշտ, ի՞նչ կը ստիպես զիս.
 - » Մի՛ բըններ, խընդրեմ, գաղտնիքը հոգւոյս,
 - » Եւ մի՛ նորոգեր վէքերըս անբոյժ :
 - » Ակամայ ստիպուած՝ ի ճակատագրոյն,
 - » Գերեզման բանամ՝ նընջեցեալ տարւոյն,
 - » Հատորի սըրտիս մեծ բարերարին
 - » Հազար ութհարիւր ութսուն և լինին :
 - » Սիրտըս կը ցաւի, կը կապուի լեզուս,
 - » Արցուկս չի դազրիր տըկար աշքերուս,
 - » ի կորուստ գըմբազդ մեծ նընջեցելոյն,
 - » Եթշատակ բարեաց նոր մեռած տարւոյն :
 - » Բարերազդ եմ ես թէ այս նոր տարին
 - » Մազէ ինձ պայծառ նըման անցածին.
 - » Կը մոռնամցաւերս անշուշտ գառնազին,
 - » Երկսպյրի զինուց վէքերս կը գոցուին :
 - » Բայց ուր ալ գիմեմ, որչափ հառաչեմ,
 - » Փախուստ չեմ գըտնար և ոչ մէկ դիէն,
 - » Զի օրէնք բնութեան պէտք է տեղն երթայ,
 - » Ամէն մահազգեաց գերեզման իշնայ » : —
- Իրաւոնք ունին, ծերունի բարի,
- Երբ խսպը լըմինցուց, պատասխան տուի.
- Արարշին երկնից սուր առնուլ ընդդէմ,
- Կ'արգելուն մեղի վըտանդք բազմազէմ : —
- Փոխեցի ճամբաս իսկոյն այս խօսքին,
- Երթալու անվախ շիտակ մէկալին,
- Որ ձայնը ձըզած կը փորէր շտապաւ,
- Կարծես թէ գըտածն ըլլար դանձ անբաւ.
- Մոռցայ առաջին վախըս անվընաս,
- Արիւնըս տաքցաւ, ուժ եկաւ վըրաս .
- Որ էր ինձ օրհաս տեսնել կ'ուզէի,
- Եթէ մատնեցայ կամացըս գերի .
- Երբ հասայ մօտիկ ծերունոյն դիմաց .
- Որ զիս տեսնելով ապշեցաւ մընաց . —
- » Ո՛վ մարդ հողեղէն, հարցուց ինձ խըռով,
 - » ի՞նչ կը փընտես հոս, պատմէ ինձ շուտով :
 - » Զես վախնար մինակ, խոր գիշեր ատեն,
 - » Երբ աշխարհ համայն հանդիսատ կը նընջեն,
 - » Ալցելու ելլել այսպիսի տեղեր .
 - » Զես գիտեր որ հոս՝ կեանքիդ ես եմտէր :
 - » Ահա խոր վիրապ, անդունդ կորըստեան

- » Աչքերուդ դիմաց, զորքեղ կը բանամ.
- » Աւաղ օրերուդ, թանկագին քըրտանց,
- » Դադրեցաւ ջըրիկն աղբիւրիդ կենաց . . .
- » Գընա այս տեղէն, հեռացիր փուժով,
- » Թէ ունիս ընկեր, ընտանիք գորով . . .
- » Կը ներեմքեղի, դուրս ել վըտանգէն,
- » Թէ չես կըշտացած աշխարհքիս համէն :
- » Մոռցիր տեսածներդ, ընդ վայր մի քըններ
- » Մարդկութեան ազդի մըխուր բոպէներ.
- » Կու գայ ահաւոր ժամի և կենացդ,
- » Պիտի գաս այս տեղ առանց քու կամացդ . . .
- » Ունիմ ես անխիղճ քեզմէ մեծագոյն
- » Թըշնամի անհաշտ, կը ճանչնաս և գուն,
- » ինձի պէս թըշուառ շատեր մընացին
- » Իրեն պատճառաւ մուրացկան, յետին . . .
- » Իրեն բացեր եմ այս խոր անդունդը,
- » Իրեն փորեր այս կորըստեան վիհը,
- » Կորսուի մըսքէս յիշատակն անգամ,
- » Դըմխոսոցն ի խոր, անոր կը խընտամ:
- » Ծաղեց նոր տարին, խաւարի հինը,
- » Հազար ութհարիւր ութուն և ինը .
- » Աղէկ որ կընքեց կեանքըն անիծեալ.
- » Կը ծածկեմսիրով այս վիհը փորեալ.
- » Ողջոյն քեղ սիրոյ տենչալի նոր ամ.
- » Ողջոյն գալքստեանդ, թէ ես բարեկամ.
- » Սըրէ աշքերուս արցունքըն աղի,
- » Զոր պատճառաց ինձ մեռեալըն տարի :
- » Լաւագոյն էր ինձ իշնել գերեզման,
- » Քան թէ տանջուիլ տարի մը սւնայն.
- » Յոյսըս առ Աստուած, նա ինձ մըխիթար,
- » Անիրաւ աշխարհ երբէք չէ արգար ։ ։ ։
- Կըլիսէս անցածներն, տունըս դառնալով.
- Սիրելոյս դիմաց պատմեցի լիով.
- Անհուն Ստեղծողէս սըրտանց խընդրեցի
Բարեբաղդ օրեր այս նորեկ տարի:

Հ. Նոհ. Զոհ